

ԱՐՏԱՍՏԵՂՄԱՆԵՐԻ ԳՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

L'ABBÉ PAUL ALLAIN, par B. Guinaudeau.

Յենժամբէն Գինոտո՝ ֆրանսացի հրապարակագրի շատ հետաքրքիր դէմք մըն է. սրամիտ, խանդավառ, ուժգին ու յուզող միանդամայն։ Որքան վարժ հրապարակագրի՝ նոյնքան և աւելի վարպետ գեղարուեստական քննադատ է, Ֆրանզայի մատի վրայ համրուելիք գեղարուեստի քննադատաներէն մէկը։

Գինոտո ֆրանսական կղերի նախկին անդամներէն մէկը եղած է, բայց աւելի մօտէն ճանչնալով այդ երկիւղած դասակարգի ներքինը, հեռացած է կղերականութիւնից։

«Պօլ Ալէն աբբային» մէջ իր ինքնստկենսազրութիւնն է որ գրած է. Պօլ Ալէն աբբան նոյն ինքն Գինոտոն է որ՝ կղերականութեան մէջ մտնելին մինչև ելլելը՝ իր հոգեկան վիճակին յաջորդական շրջանները կը վերլուծէ, նախ իր հաւատքը, միամիտ յափշտակութիւնները, յետոյ իր տարակոյսները, իր անձկութիւններն ու վերջապէս ձշմարտութեան համարում իր վերջնական խաղաղութիւնը։ Ահաւասիկ թէ ինչ է «Պօլ Ալէն աբբան»։

Ուրեմն Աբբա Պօլ Ալէնի սիւթը ձեզի յայտնի է արդէն։ Հետեւարար կարող ենք քայլ առ քայլ հետեիլ անոր ընդայշնումին։

Առաջին դլուխին մէջ աբբան կը գտնենք իր խղիկին խորը քաշուած մտածելիս, իր պատուհանին տակ սեմինարիայի պարագէզը կը տարածուի իր գարնան արդուղարզին մէջ։ Արեմուտքի կողմը, աւազակոյտերու ուկեգոյն զանգուածներուու ետե ծովը կը փոռուի արեին տակ։ Բայց «Պօլ Ալէն չէր ուզեր ոչ տեսնել, ոչ զգալ, ոչ լսել։ Այդ գոյները, այդ անուշահոսու-

թիւնները, գարնան այդ գինովութիւնը՝ այդ բաներէն ոչ մէկը պէտք է գոյութիւն ունենար իրեն համար, Երևոյթներու սուտէն կը զգուշանար և կը սոսկար մարդերու զեղեցիկ կոչած բաներուն տակ պահուըտած փորձութենէն:

Կեանքէն դուրս կ'ապրէր... Սատուածն իր մէջ կը կրէր, իր ինքնամփոփումի խորութիւններու մէջ կը կարծէր տեսնել ձմարտութեան քալելը՝ իր հոգիի սրբարանին մէջ, իբրև ընտըրուած բնակութեան մը մէջ»:

Երկրորդ զլիխն մէջ, կէսօրուան ճաշէն յետոյ, արբան սեմինարիայի գաւթիխն մէջ է, ուր ծառերու և ծաղիկներու մէջ տեղ սեմինարականները կ'երթեան, կու գան, կը խօսեն, կը վիճեն:

—Խօսարանէն ձեզ կը կանչեն, պարոն արբա, լուր կու տայ դոնապանը:

Երեք կիներ նստած են յարդէ աթոռներու վրայ, խօսարանին մէջ, որը ամեն կողմէ ապակեպատ՝ դուրսէն նետուած նայուածքներէ ոչինչ կը ծածկէ:

—Բարե, պարոն Ալէն!

Երեք կիները՝ ոտքի ելած՝ մինոյն ժամանակ իրենց ձերքը կ'երկարեն արբային:

Արբան կը կարմրի ու իր մատներու ծայրերով հազիւ իր այցելուներու մատներուն կը դաշի: «Որովհետեւ միսը տկար է, ու փորձութիւնը՝ երեսյթով ամենէն հեռու ճամբաներէն կը թափանցէ մինչև հոգին:» Պոլ Ալէն չը մոռնար երբէք Ս. Գրոց իր ծերուկ պրոֆեսսէօրին սա խօսքերը. «Զգուշացէք: Կինը կը-րակ է ու մարդը յարդ: Իրարու քով եկած չ'եկած՝ անոնք կը բռնկին»: Սրբան այս կրակէն չէր ուզեր այրիլ: Փորձութիւնէ խոյս տալու համար, այդ երեք կիներու հետ զլուխ զլսի խօսակցութեան մէջ չը մնալու համար, կ'առաջարկէ պարտէզին մէջ պտոյտ մը ընել: Այցելուն՝ Պոլ Ալէնի պաշտպան կոմսուհին էր իր երկու աղջիկներուն հետ: Սրբան յաճախ անոնց տունը կ'երթար. բայց «քանի կը մօտենար իր քահանայական ձեռնադրութեան թւականը, այնքան հեռու կը փախչէր իր այդ բարեկամուհներէն, ինչպէս կենդանի փորձութիւններէ: «Մայրը՝ արբային միտքը հասկնալով՝ կը լոէր. իսկ աղջիկները բարձրաձայն դիտել կու տային՝ թէ՝ վերջապէս խղճահարութիւնը քիչ մը չափազանց հեռու կը մղէր արբան:

—Բոէք տեսնենք, պարոն՝ արբա, բերնէն փախցուց մնձ աղջիկը՝ Մարգրիտ. —մենք սատանան ենք, ինչ Քիչ մըն ալ եթէ նեղը մնաք, ձեր մատները օրհնուած ջրին մէջ պիտի թաթխէք ու մեր մօտեցած ժամանակ երեսնիդ պիտի խաչակնքէք:

Պօլ Ալէն, անբարբառ, իբրհ բողոք՝ միայն շարժում մը
ուրուագծեց:

Կոմսուհին խօսակցութիւնը շուտով փոխեց.

—Ձեր ձեռնադրութեան օրը որոշուած է. . . հարցուց:

—Երբորդութեան նախընթօրը, տիկին: Պատրաստուելու
համար երեք շաբաթ միայն մնաց:

Կոմսուհին ալ յայտարարեց թէ՝ իրենք ալ գրեթէ պատ-
րաստած են քահանայական շորերը. շապիկ, շուրջառ, օրար
ևայլն:

Ու աբբան կը մզուի իր յիշատակներուն: Կոմսուհին տան
մէջ իր կարդացած զրբերու մասին՝ որոնց խօսքը կը բանայ
Մարգրիտ, Պօլ Ալէն կը խօսի տեսակ մը գայթակղութեամբ.
գրքեր, որոնք սակայն սրբութիւն կը հոտէին և ոչինչ ունէին
գայթակղեցուցիչ: Բայց աբբան իր ապաշխարանքներուն մէջ
այնքան խստակրօն դարձած է որ ամենէն անմեղ գրքերն ան-
գամ իրեն կ'երեին փորձող ու պիղճ: Ու կարդ մը՝ սրկինքի
սարսափով լեցուած ու փրկութեան կարկառող խօսքերէ յե-
տոյ, կը խնդրէ.

—Օ՞հ, աղօթեցէք Աստուծոյ, որ զիսիր չնորհքովը զօրացնէ...

Զբոսանքի ժամուն աւարտման զանգակը կը հնչէ: Պօլ Ա-
լէն այցելուհիները ճամբու դնելէ յետոյ, իր խցիկը կը քաշուի:

Երրորդ գլխին մէջ՝ աբբային հոգին ալեկոծուած է. հա-
կառակ իր այնքան յուսահատ մաքառումներուն՝ փորձութիւնը
ստուերի մը պէս իր քայլերուն կը հետեւէր: Ու «յեղակարծ կեր-
պով, իր երիտասարդ անցեալի մէջէն, իր ընկծուած՝ բայց ան-
յագ մսէն, շղթայազերծ մակրնթացութիւն մըն է որ բարձրա-
ցաւ, մակրնթացութիւն մը որ իր անբժութեան դիւրաբեկ աշ-
տարակը կը ծեծէր: Տիկին դէ-զէրդուայի և իր աղջեկներուն
այցելութիւնը՝ իր մէջ յարուցած էր մարմնական պատկերներու
յորձանք մը: Այդ պատկերները՝ յօգնախուռն, աղաղակներով և
ժափաններով, կիրքի կոչերով և հեշտանքի պարուրումներով ոտ-
քի կը կանգնէին: Իր խելայեղ գլխուն մէջ մոլեգնօրէն ցո-
փութեան արշաւումներ կը կատարուէին: Շրթունքները՝ պա-
զատագին Ave Maria-ի սպիտակ խօսքերը մըմնջեցին: Բայց
ամթի ուրուականները չէին փախչէր: Սարսափահար մնաց,
չը համարձակուելովնոյնիսկ ճայնը բարձրացնել պոռալ գէպի Առ-
տուածամայրը, որովհետեւ գատապարտուած Հրեշտակներու ծի-
ծագններ կը լսէր հողին խորէն և պագչոտ ձեռքեր կը տեմնէր
որ Կոյսերու Կոյսին վերարիւն կը բղկտէին, շրջագգեստը կը
խլէին ու անոր սուրբ մերկութիւնը կը բանային, կը ցուցա-
գըրէին:

Դէմքը ծածկեց և համակերպեցաւ:

Եսատ անգամներ իրեն սորվեցուցած էին որ՝ այդ տեսակ յարձակումներէ յաղթական ելլերու ապահով մեթոդը՝ ճակատ ճակատի չը դիմադրելն էր: «Հեղեղը կը քչէ կը տանի այն՝ որ կ'ուզէ իր հոսանքը կասեցնել: Գլուխը մակերեսոյթին վրայ բռնկով՝ պէտք էր թոյլ տալ որ տիզմի ալիքը անցնի»:

Ու ինքզինքը խատօրէն յանդիմանելէ, ամեն յանցանք իրեն վերադրելէ յետոյ, «քանի որ ինք իր ձեռքով խառնած էր իր տիզմը և իր հողին դռները՝ յետ-կէսօրեան այդ խօսակցութեան միջոցին բայ ձգած էր յոյզերու, բորբոքումներու առաջ...» ստրջացաւ: Ու պառկելէ առաջ, իր ուսուցիչներէն ծեր քահանայի մը խոսափանեցաւ, ինքզինքն ամբաստանեց: Քահանան առանց ընդհատելու մտիկ ընելէ յետոյ՝ «Գնացէք խաղաղութեամբ, որդեակա մրմիջեց: Արբան պառկեցաւ: Ժամերով՝ անկողնին վրայ թաւալեց իր այրող մարմինը: Հաղիւքուն մը տած՝ ահսիկներ պաշարեցին իր միաքը: Բայց անրիծ տեսիլքներ:

«Անմեղ թեեր զինքը կը գրկէին. թարմ շրթունքներ զինքը կրյա համբոյներով կը զինովցնէին: Իր յոգնած զլուխը՝ խաղաղող ծոցերու, փայտայիչ հերերու մէջտեղ կը հանգչէր, որ իր ճակտին վրայ հրեշտակային հեշտութիւններ կը հոսեցընէին: Ու երկինքն ամբծովթիւն կը ճիւնէր, երկրէն հերմակութիւն կը ծլէր: Իր մարմինը՝ փառահեղ, բոլորովին հոգեկանցած՝ հոգեզմայլանքէ կը ճաճանչէր...»

Պոլ Ալէն՝ յաջորդ գլուխներուն մէջ իր մանկութեան օրերուն կը դառնայ, իր պատանեկութեան յիշատակները կը քըրքը. ծնողքին մահուընէն յետոյ, հօրեղբօր կնոջ կողմէ հիւրընկալումը կը պատմէ. կը նկարագրէ այն շրջապատը՝ ուր ապրեցաւ երեք տարի, մելամաղձոտ, քիչ անգամ խառնուելով իր դպրոցի ընկերներուն, անյագ հետաքրքրութեամբ մը թալուելով գրքերու մէջ:

«Օր մը, կէս-օրէ յետոյ, մինչդեռ պարտէզի կեռասենիւներէն մէկուն վրայ մագլցած էր, պատին միւս կողմը փոքրիկ աղջիկ մը նշմարեց, որ՝ երկու ձեռքերը գլխին տակ, առւոյտի արտի մը մէջ կռնակին վրայ երկնցած էր: Կարմիր ծաղիկներով առւոյտին կանաչութեան վրայ իր մագեր ու հիւսքերը իրեն սե բարձ մը կը շինէին: Անչարժ ու անխօս՝ Պոլ Ալէնի կեռաս լափելը կը դիտէր: Ինք ալ աղջկան նայեցաւ: Իրենց աշքերը իրարու հանդիպեցան, ու երկուքը մէկ խնդացին: Իրարու հետ ծանօթացումը կատարուած էր: Զօրեղբօր կնոջ կեռասները պատէն անշին անցան ու կեռասներէն յետոյ՝ եղբօր որդին:

Միշտ համբ ու ժպտուն, երկու երեխաները իրար համբուրեցին: Յետոյ, վերջապէս, խօսակցեցանք:

Մարի Պրադս իրեն պէս որբ մըն էր, իր մամուն կողմէ հաւաքուած: Իր կնքահայրը՝ և պատմուածին նայելով ինչպէս նաև իր հայրն եղած էր՝ արեղայ մը: «Եւ արդէն, այդ միննոյն պատմութեան համեմատ, արեղաները, ամեն ժամանակ, Սէն-Միշէլի մէջ և շրջակաները՝ այդ տեսակ շատ «սան»-եր ունէին:

Պոլ Ալէն սիրեց փոքրիկը գորովով: Անոր ծաղկեփունջներ կապեց: Չեռք ձեռքի պատուեցին փողոցներուն, մարգագետին-ներուն մէջ, երջանիկ՝ փոխանակուած յաճախակի համբոյրներէն: Հինգ վեց շաբաթ ետք փոքրիկը իթ ազգականներուն կողմէ Պարիզ կանչուցաւ: Պոլ Ալէն լացաւ քիչ մը ու նորէն իր մենութեան համակերպեցաւ:

Տեղական քահանային միջոցով Սարլ գ'Օլօնի պզտիկ սեմինարիան դրաւեցաւ, երբ հազիւ տասը տարեկան կար: Նոր միջավայրին նախ անընտել, հետզհետէ վարժուեցաւ Սոճակուրդ ամիսներուն կը դառնար Սէն-Միշէլ՝ սեղմուած իր կէս-կղերականի վերաբերին մէջ, որ զինքը «աշխարհէ կտրուած՝ դուրս վռնդուած էակ մը կը դարձնէր»:

Այս զիճակէն նախ չը նեղուեցաւ: «Բայց երբ 16 տարեկան եղաւ, զինքը ոտքէն մինչև գլուխը պարուրող սուզի այդ տոպրակը իր վրայ ճուշեց, զինքն այրեց»:

Յաճախ դաշտերը պաոյտի կ'ելլէր: Մարդիկը արեին տակ, բաց կուրծքով էին: Կիսերու թեսեն ու սրունքները մերկ էին ու իրենց ազդերուն վրայ հաղին ամրցուած կարճ յոր մը կը կրէին: Իրենց իրանը ծածկած էին շապիկով մը՝ որուն կտաւը՝ իրենց մարմնի կորութիւնները յստակօրէն կը գծագրէր: Ասիկա սեմինարիականին 16 տարիներուն համար «բիրտ յայտնութիւն մը» եղաւ: Ուստի և կ'երթար կու գար, կը սկրտար ցորենի խուրձերու, յարդի դէզերու շուրջը: Իր այդ թափառումներու միջոցին, սանցի մէջ ցորեն ծեծող թարմ աղջիկ մը՝ վերջապէս, իր անցած ժամանակը գլուխը դարձուցած ու իրեն նայած էր մասնաւոր հաճոյակատարութեամբ մը:

«Իրիկուն մը նորէն նշմարեց այդ գեղջկուհին որ երկանաքարի մը ստուերին տակ նստած էր տաքէն ու յոդնութենէն կաս-կարմիր կտրած: Բագուկներով կուծ մը օդին մէջ բարձրացուցած՝ ջուր կը խմէր: Առանց երկար բարակ մտածելու, անոր կողքին նստաւ, ու երբ աղջիկը կուժը վար դրաւ, սկսաւ ինքը անոր շրթունքներէն խմէր: Աւելի երջանիկ քան բարկացած՝ գեղջկուհին ինքգինքը թոյլօրէն կը պաշտպանէր:

Խօսակցութիւնը ծայր տուաւ, երկարեցաւ, ու ցորեն ծեռող աղջիկը այդ իրիկունը ալ ցորեն չը ծեծեց»:

Պոլ Սլէն գարձաւ գիւղ, խելացնոր, կէս անզիտակից վիշտակի մէջ: Ի՞նչ էր զզացածը՝ ոչ հաճոյք և ոչ զզուանք. ոչինչ, իրիկուան աղօթքի ժամուն միայն անցած գարձածի մասին յստակ հասկացողութիւն ունեցաւ: Ու իր հոգիի առաջին շարժումը ոչ թէ անկեղծ զզումը, Աստուծութիւն խնդրեալ եղաւ, այլ չուարում, վախ ու ինքզիսքին դէմ բարելութիւն: Ի՞նչ ընելու էր: Խոստովանել իր մեղքը: Մաքէն անզամ անցընելու չէր այդ բանը, որովհետեւ խոստովանահայրը անպատճառ մանրամասնութիւններ պիտի պահանջէր, ու ամեն ինչ երևան պիտի ելլէր: Հապա իր կոչումը՝ Սրդեօք ջուրն ընկած չէր: Մեղքով թաթաւուած ինչպէս կարող էր Աստուծոյ ներկայանալ: Եւ յետոյ ինչպէս պիտի համարձակէր իր դոհին հեղնական ու ամբաստանող նայուածքները դիմագրաւել այն պահուն, երբ խորան պիտի բարձրանար պատարագ մատուցանելու: Հապա եթէ հանդիսատեսներ ունեցած ըլլար: Այս ամեն ճնշող, ճգմող «հապա»-ները քանի մը օր զինքը հալածեցին: Վերջապէս հանդարտեցաւ, ինքզինքը զտաւ: Խոստովանելու քաջութիւնը չ'ունեցաւ, բայց զտեց նաև իր ներքին ըմբռատացումները, ընկձեց իր սանձարձակ ցանկութիւնները որ իրեն կը պոռային.

—Քանի որ ամեն բան կորսուած է, քանի որ քահանայական կոչումդ ջուրն ընկած է, օգտուէ ու կրցածիդ չափ վայելէ...

Սրձակուրդի օրերը վերջացած ըլլալով՝ սեմինարիան իր դոները բացաւ Պոլ Սլէնի առջև: Սովորութիւն էր որ դասերը սկսելէ առաջ, սեմինարիականները քանի մը օր ինքնամփոփումի յատկացնէին՝ որու միջոցին անընդհատ աղօթքներով, վերացումներով ու խոստովանութիւններով կը սրբէին իրենց միտքը «աշխարհական կեանքի պղծութիւններէն», անկէ կը վանէին «զուարձութեան ուրուականները»: Այդ տարին այս տեսակ մարզանքները վարելու համար երիտասարդ դոմինիկեան մը՝ հայր Սէվաննը՝ հրաւիրուած էր:

Կրօնականի երկու տիտար կայ: Մէկը՝ ճգնաւորի մը պէս խստակեաց, երկնքի գաղափարովը միշտ հալածուած, աշխարհական վայելքներու կատաղի թշնամի, իր շարժ ու ձեերուն մէջ ժլատ, թուլացումներու, մոլսրումներու աններող, անսղոր, անիծող, նզովող, դժողքի կրակներովն ու չանթերովը զինուած, սպառնալից ու ահաւոր: Միւսը՝ աշխարհականի և կրօնականի խառնուրդ մը. ընկերութիւններէ, կեանքի զուարձութիւններէ Մայիս, 1903.

չը փախչող, խօսող, խնդացող, խնդացնող, շարժ ու ձեւերու մէջ շուայլ ու պերծախօս, երկինքը երկրին հետ հաշտեցնող, ներողամիտ, հայրական ու միշտ հաճոյակատար։ Հայր Սէվուեն երկրոգ կարսկի կղերականներէն էր։

Պոլ Ալէն զիմեց ուղղակի իրեն ու անհաստատ, դողդոցուն ձայնով մը անոր պատմեց վերջին ամբոներու իր խոռվաները, զինքը պաշարող փոթորիկները, իր կամքին թուլացումը, իր ամբողջ էութեան չլազրդիս ծառացումը ու վերջապէս իր անկումը։ Յետոյ պատմեց իր անձին դէմ զգացած բարկութիւնը, ապագայի նկատմամբ զգացած վախերն ու անստուգութիւնները։

«Աքեղան մտիկ կ'ընէր անշարժ, ճակատը աջ ձեռքին վրայ յեցած։ Երբ խոստովանանքը վերջացաւ, բազուկները երկարեց, բռնեց Պոլ Ալէնի գլուխը, մօտեցուց իր գլխին ու քունքունքի տուած։

— «Որդեակ իմ, բսաւ մեղմօրէն, գգուանքի և հաստատակամութեան շեշտով մը, մեղանչեր էք։ Բայց ինձի կը թւի թէ մեղքի գարշութիւնը, անով Աստուծոյ դէմ եղած նախատինքը չէ որ ձեզ տակնուովրայ ըրած է։ Աստուծած՝ ձեր խղճահարութիւններուն և մատանջութիւններուն մէջ հազիւ երկրորդ տեղը կը բռնէ։ Զեր մասին միայն անհանդիսաւ էք, Զեր ամենին սարսափելի թէնամին ձեր միաը չէ ուրեմն, այլ ձեր մեծամասութիւնը։ Անգիտակցաբար, անշուշտ, դուք ձեզ բացառիկ էակ մը կը նկատէք։ Դուք ձեր թանգաղին անձին համար կանգնած էիք ձեր ներսի դին պատուանդան մը, որ ձեր եսը իր կնգումի վերաբկուին մէջ փաթաթուած կը գահակալէր։ Մենք փոտութիւն ու անարգութիւն ենք միայն, որդեակ... Լաւ թափանցուեցէք այս մտածումովը թէ մեղանչելով դուք ձեր բնութեան համեմատ ծաղկեցաք, ինչպէս վարդենի մը՝ որ իր վարդը կու տայց։ Սորգեցէք ինքզինիդ ճանշնալ և յետոյ նետուեցէք, խառնուեցէք Աստուծոյ զօրութեան մէջ...»

Հ. Սէվուեն այսպէս ժամերով շարունակելէ յետոյ, արձակեց մեղաւորը իր մեղքերէն։ Ու այնուհետեւ խոստովանահայր և խոստովանող մտերիմներ եղան, նոյն օրն՝ ինչպէս և յաջորդ օրերը՝ իրենց խօսակցութիւնը՝ խոստովանքի ու խրախուսանքի, խրատի կրկին ձեին տակ շարունակուեցաւ, երկարաձուեցաւ։ Եւ երբ հ. Սէվուեն Սարլ-գ'Օլոնի սեմինարիայէն հեռացաւ, «կերպարանափոխութիւն մը կատարուած էր Պ. Ալէնի մէջ, բոլորովին նոր բան մը ծնած էր անոր մէջ։ Աքեղան անոր մէջ արթնցուցած էր Յիսուս—Քրիստոսը»։

Բայց այս Քրիստոսը «բանաստեղծութեան և գորովանքի Քրիստոս մըն էր, Գրականութենէ հասկացող և տկարացումներ ունեցող երեղասարդի մը Քրիստոսը...»

Պօլ Ալէն փոքրիկ սեմինարիայէն անցաւ կրտսոնի մեծ սեմինարիան, Սյատեղ մթնոլորդը աւելի ձնշող ու խիստ էր:

«Վաղեմի շէնքին բայց դռնէն ներս մտած չը մտած՝ կը նկատես սանդուխներէն մազլցող ու շտապագին իջնող, պատերու երկայնքին սահող, խեղուած ձայնի մրմունջներով, մթին նրբանցքներու մէջ խորասուզուող ֆարաջաներու (soutane) երթենկը: Ռւրուային լոութեան մէջ սե շրջիւն մը:»

Իրեն նշանակած խղիկը բարձրացաւ. «Նեղ, հազիւ մէկ հոգինոց սենեակ մը՝ ուր՝ դռան ետև, փայտի չորս ոտքերու վրայ անկողինը զետեղուած էր, բարակ, խոտէ անկողին մը: Գրքերը կարգաւ շարելէ, նոր լեցուած ջրի կուժը պատուհանի բացուածքին դնելէ յետոյ, անկողինը յարդարեց: Պարտէզին մէջ մեռած տերեներու կարմիր դէզեր ասդին անդին կը բարձանացին. խոնաւ մշուշին մէջ խնձորենիները կը քնանային: Պատուհաններու առջև ճրագի լոյսեր կը դողդոջէին: Ծառուղիին միւս կողմը՝ վանքի մը մատուին զանգակը դողանջեց տիսրօրէն: Վայրաշարժի (locomotive) սուլումներ լոութիւնը պատուցին. շոգեկառքերում թաւալում մը իր ժխորով լեցուց մերձակայ կայարանը: Յետոյ, խաւարին մէջ, պղտիկ, կարճ ճիչերու, պղտիկ, խոպոտ արտունջներու անկապ միօրինակութիւն մը լսուեցաւ. փոքր աւագաններու մէջ գորտերը կու լային:»

Սիրար ակամայ անձկութեամբ ուռած՝ Պօլ Ալէն հեծկըլտանքներու մէջ պայմանացաւ: Թէերը առաջ կարկառած՝ գլուխը վերմակի մէջ միսեց ու ընկաւ անկողինին վրայ: Ցուրտ մը կը թափանցէք զինքը, մարմինն ու հոգին կը սառեցնէր: Բան մը իր մէջ կը խորտակուէք: յանկարծական խզում մը տեղի կ'ունենար կեանքին ու իր մէջ: Քիչ յետոյ սեմինարիայի գոները փակուելով՝ զինքը իր խղիկին մէջ պիտի թաղէին, ինչպէս զերեզմանի մը մէջ: իր շուրջը գտնուող բոլոր խղիկները՝ անսահման զամբարանի մը նեղ ու համր խորշերուն չէին նմաներ: Եւ իրենք՝ այդ խղիկներուն մէջ արգելափակուած կեանքեր, կենդանի մեռեալներ չէին:

Պօլ Ալէն լացաւ երկարօրէն:...

Իր թուլացումին համար ամօթահար եղած՝ անմիջապէս ուղարկեցաւ, ոտքի կանդնեցաւ: Խորհեցաւ որ ինքը մարմնով պիտի մեռնէր, այն, բայց յարութիւն պիտի առնէր հոգւով: Սեմինարիայի զանգը հնչեց: Այդ բոպէին բոլոր դռները շառաչածայն բացուեցան: Հետեւեցաւ փարաջաներու հոսանքին որ

զինք մատուռ առաջնորդեց: «Խորանը կը շողողար: Ֆարաջաւորները աթոռներու վրայ շարուեցան, ու բոլոր գլուխները կախ ընկան: Երգեհոնը քանի մը եղանակներ հնչեցուց, յետոյ մեծաւորը՝ սկիհին առջև ծնրադիր՝ Veni Cræator-ը բարձրածայն երգեց: Հարիւր երփասարդ միաբներան երգեցին այդ պաղատական հոգեոր մեղեդին՝ զօրութեան և կեանքի էակին ուղղուած այդ աղաչաւոր կոչը»...»

Բայց հետքհետէ իր յոյզերն ու խանդաբորբոքումները մարեցան: «Այսուհետեւ իր կեանքը երազանքներու վրայ չէ որ պիտի կառուցանէր, այլ վարդապետութիւններու վրայ»: Իր խըդնի վարիչը հ. Սէվունի հակապատկերն էր: Աբրա Վաննօ՛ վրէժիւրնդիր երկնքի մը առաքեալն էր: Առաջին անգամ, երբ անոր պենեակէն ներս մտաւ, այնքան խեղճ ու անշուք գտաւ, որքան աշակերտներու մենեակը:

«Վաննօ աբրան նստած էր ապիտակ փայտէ սեղանի մը առջև, աթոռի մը վրայ՝ զոր ինքն անձամբ շինած էր: Իր նոր խոստովանորդիին վրայ սևեռեց երկու պղտիկ աչքեր՝ որ կը փայլատակէին պոկուած յօնքերու մացառուտքին տակ: Իր առբողջ գիմարդութիւնը ճգնումի հետքերը կը կրէր: Կամքի մաքառումները իր գէմքին վրայ խորշումներ և կարծես սպիններ փորած էին: Երկու մեծ զծեր կ'ակօսէին իր ճակաար, անոր վրայ լայն խրամատներ կը բանային: Անարիւն մորթ մը՝ անոր այտերու դուրս ցցուող ոսկորներուն կը փակչէր: Զայնը՝ յաւիտենական թրթոռմի, ներքին տենդի սարսող տարութեան պէս բան մը կը պահէր իր մէջ: Ջղուտ ու մարակող ձայն մը՝ որ հմայող ու գրաւող քաղցրութեամբ մը պարուրուած էր առկայն: Ժապիտը՝ որ երբեմն կը լուսաւորէր իր նուրբ շրթունքները, կարծես հոգիի խորհրդաւոր խորութիւններէ ժայլքած փայլակ մըն էր: Այդ քահանանան մտածողութեան վրայ ձեակերպուած մարմնի մը հոյակապ օրինակը կը ներկայացնէր: Իր միւսը կը ճառագայթէր՝ անդադար Աստուծոյ ներկայութեամբ ապրուած քսան տարուան կեանքի մը զրոշէն: Այդ մարմինը, այդ միաը՝ գեղեցիկ էր, մարդկային գեղեցկութեամբ՝ և համրօրէն խտացած աստուածային գեղեցկութեամբ»:

—«Դուք հոս եկաք, սիրելի որդեակ, ըստ Պօլ Ալէնի, որպէսզի պատրաստուէք Եկեղեցիին մէջ մտնելու: Անտարակոյս դուք կնունքով մտած էիք արդէն անկէ ներս: Բայց մաքրագործ ջրով ու սուրբ միւսոնով օծումը՝ ձեզի տեղ տուած էր հաւատացեալներու մէջտեղ միայն: Դուք պարզ ոչխարներէն մէկն էիք այն հօտին որ ժամանակի կարծ աքսորանքին մէջէն կ'ընթանայ գէպի Քրիստոսի յաւիտենական չքեղութիւնը: Դուք

կը հաւատաք հիմա որ՝ Աստուած ձեզ ընտրած է՝ այդ հօտի մէկ մասը վարելու համար։ Դուք կը լսէք ձայն մը՝ որ ձեզ կը հրաւիրէ հաւատացեալներու շարքէն եղել ու հոգի դաւազանը ձեռք առնել։ Սովորող Եկեղեցիէն՝ դուք կը փափագէք մտնել սովորեցնող Եկեղեցին մէջ ու նստել վարդապետներու (ծօւեա) աթոռին վրայ»։

«Վաննո արբան միշտ Պոլ Սլէնը կը դիտէր։ Չեռքերը սեղանին եղերքին վրայ խաչաձևած, նիհար մարմինը՝ սաստիկ երկիւղածութեամբ սրունքներուն վրայ քաշած փարազային մէջ ալեծուփ՝ արբան տեղէն չէր շարժեր։ Սեմինարականը՝ մազնիսացածի մը պէս՝ անոր աչքերուն յամառ բոցն ու շրթունքներուն արագ երթեեկը միայն կը դիտէր։ Անոր բառերը խղիկին ինքնամփոփ լուռթեան մէջ նոյնքան թափանցող ու ծակծկող էին, որբան նայուածքները, ու նմանապէս այդ բառերը պայծառ ու անուշ երաժշտութեան մը պէս փաղաքուշ էին»։

«Վաննո արբան կը խօսէր կատարեալ պարզութեամբ, առանց սեթեեթի։ Իր խօսքը մերկ ճշմարտութեան գեղեցիկ փայլն ունէր։ Իր խոստովանորդին կը գրաւուէր, անձնատուր կ'ըլլար։ Պաղ խանդավառութիւն մը՝ որուն մէջ զգայականութիւնը գեր չունէր, այլ ուղեղը, հմացական խանդավառութիւնն մը՝ Պոլ Սլէնը հետպետէ կը լեցնէր։ Տեսնելու, հասկնալու, դատելու արբանաթիւնը կը զգար։ Ինչպէս՝ երբեմն հայր Սէվունի հետ խօսակցութեան ժամանակ, իր միաքը՝ վեհաշուք ու անորոշ պատկերներով քաղցրօրէն ու քնքչօրէն չէր յուզուեր։ Ու իր զգայարանքները կարծես կը բժանային, կ'աւրուէին։ Հիմա իր զգայարանքներէն խոյս կու տար, իր անձին կատարեալ զիտակցութեամբը սաւառնելու համար լոյսի մէջ։ Վաննո արբան կ'ուզէր Պոլ Սլէնը հիացնել այդ ուսուցանող եկեղեցիին մեծութեամբը, որուն ձայներէն մէկն ալ ինք կոչուած էր ըլլալու, հոգիներու փրկութեանը կամ գժբախտութեանը համար»։

«Աստուած առաջին օրերու անմեղութեան մէջ խօսեցաւ, ինքզինը յայտնեց մարդուն։ Սերունդէ սերունդ փոխանցուեցաւ աստուածային խօսքը, ջերմեռանդօրէն պահպանուեցաւ, ինչպէս նախնի խորաններու սրբազան կրակը։ Անշուշտ անիկա քիչ մը աղաւաղուեցաւ հեթանոսական դարերու խոռվքին մէջ։ Բայց Քրիստոս եկաւ անոր դարձնելու իր նախկին մանկութիւնը։ Այնուհետև ճշմարտութեան շահը ոչ դողդոջեց և ոչ ալ դժգունեցաւ երբէք։ Անիկա կը աիրապետէ խաւարին վրայ որ կը բարձրանայ մարդկային ստութեանց խոռվայոյդ ծովէն։ Անսխալ եկեղեցին, որուն անսխալ գլուխն է պապը, կը ճառագայթէ աշխարհի վրայ»։

— «Սիրեցեալ որդեսկ, կը շարունակէր աբբա Վաննօն,
դուք չեք կարող տակաւին հասկանալ ինչ որ անսխալ Եկեղեցին
կը ներկայացնէ մարդկութեան համար։ Ճանչցած ըլլալու էք,
թերեւս, քանի մը վրդովումները. բայց դուք կ'անգիտանաք տա-
րակոյսի անձկութիւնները, ծամարտութիւնը փնտրող մտքին հո-
գեգարքները։ Առանց անկէ ընկճուելու, որովհետև իմ հաւատքս
զիս փրկեց, ևս անոր ամբողջ ահաւորութիւնը չափեցի։ Ֆարա-
ջան մեղ ընդհանուր փորձութիւններէն ազատ չի կացուցաներ,
ու տառապելով է որ կը սորվինք գիտակցիլ մեր ողպամելիու-
թեան ինչպէս մեծութեան մասին։ Ա՛հ, մարդը ծամարտութեան
անօթութեամբը, Աստուծոյ անօթութեամբը կը տառապի։ Ինքն
իր զլխուն թողուելով՝ անիկա իր տառապանքը միայն կը սաստ-
կացնէ, սիսալին ամեն փուշերովը իր ոտքերն ու ձեռքերը կը
բզկաէ, ճակատը կը ջախջախիէ ամեն առեղծուածներուն դէմ։
Եկեղեցին այս պարագային մէջ զինքը կը խրատէ, որ խաղա-
ղութեամբ շարունակէ իր ճամբան՝ առանց իր ուր երթալը
գիտնարու մասին անհանդիստ ըլլալու, ու պառկի ճամբուն ե-
ղերքը, եթէ ծաղկի կամ կակուղ խոտի անկողինի մը պատահի։
Աստուած բարձրաձայն կը պոռայ մարդուն աղիքներուն խորե-
րէն։ — Պէսք է զիմել Եկեղեցին, Եկեղեցին գիտէ խաղաղութեան
առաջնորդող ճամբան։ ան կը բաշխէ իմացական հացը որ կեանք
կու տայ, Եկեղեցին զերբնական ընդունարանն է, անսպակասելի
լրյափ հնոցը, որով կը կերակրուի ու. կը միսիթարուի մարդերու-
ցաւագին միտքը։ Որդեսկ, օր մը դուք պիտի գիտնաք այն ինչ
որ կը բարախէ ու կը թրթռայ, այն ինչ որ արցունքով կա-
րիւնի ու արբշութեամբ կ'երգէ այս բառին մէջ։ ստուգութիւն։
Դուք պիտի գիտնաք, թէ ինչ երջանկութեամբ կը սարսուայ այն
մարդը որ կարող է ըսել. Գիտեմ։ Ու պիտի հասկնաք թէ հոդ
կը կայանայ միակ վախճանը, միակ նսպատակը, որովհետև մտքի
կատարներուն վրայ գիտութիւնը կը խառնուի սիրոյ, և թէ
գիտնան ու սիրելն է ամբողջ կեանքը»։

«Աբբա Վաննօ կարճ դադար մը առաւ։ Յետոյ նորէն սկը-
սեց, նուազ հանդիսաւոր և վարդապետական, բայց միշտ յու-
զուած շնշտով մը».

— «Կ'ուզէք քահանայ ըլլալ։ դուք կ'ուզէք մարդերու ուսու-
ցիչներէն մէկն ըլլալ... երբեմն կանգ առած՝ գիտած էք փոքրիկ
երեխաներու համար մայրերու և ստնտուներու ցոյց տուած հո-
գածութիւնը։ Անոնք՝ անոնց ամեն շարժ ու ձեերուն վերայ կը
հոկեն, ուշադիր են անոնց ամեն քայլին։ Անոնց ճիշերը կը խա-
ղաղեն ու զանոնք կ'օրօրեն, կը քնացնեն»

«Եկեղեցին ճշմարիտ մայրն է. եկեղեցին մարդերու մեծ

օրօրողը, քնացնողն է։ Պղտիկ տղաքներու պէս՝ մարդիկը կը յուղուեն, շարժ ու ձեւեր կը գծեն, բազուկնեն կ'երկարեն։ Անոնք վերը փայլող արեր կ'ուղեն, կը վաղեն ետևէն ու սայթաքելով կ'իյնան, եկեղեցին անկումները կը կանխադռչակէ կամ կը բժշկէ, եւ յետոյ, երբ պղտիկ տղաքները իրենց պղտիկ ձեռներով արե գրկել չը կարողացած ըլլալուն համար կու լան, եկեղեցին զանոնք կ'օրօրէ, որպէսզի քնանան ու աւելի զօրանան, վաղը նորէն դէպի արեր քալելու համար... Ա՛հ, մաքիս առջև կը պատկերանան Խորացէլի վրանները, հովտին մէջ ցցուած Եկեղեցիի ապիտակ տաղաւարները իրիկուան անդորրութեան մէջ։ Վրաններու տակ մարդիկը քնած են իրենց յոգնութեան ու պատրանքի բարձին վրայ։ Ժողովուրդի հովիւներն ու քահանանները աղօթքի մէջ կը հսկեն։ Արշալոյսը ծագելուն քահանաններն ու ժողովուրդի հովիւնները պիտի գիտնան ըսել հաւատքի արիացնող խօսքերը։ Յետոյ վրանները պիտի ծալին ու ձեռք պիտի առնին նորէն ստոյգ ճամբան։ Աստուծոյ մերձենալու համար»։

«Պոլ Ալէն երկարօրէն խորհեցաւ այս առաջին տեսակցութեան վրայ։ Տեսաւ թէ՝ վաննո արբան հաւատքի և հրաժարումի մէջ միայն տնկած է լուսաւոր ուրախութեան ծառը որ իր հոգիին վրայ լրյահ հետ խաղաղութիւն կը հոսեցնէր։ Անոր նմանելու, անոր պէս քահանայ մը ըլլայու համար պէտք էր ուրեմն սկսել իր մէջ բնութիւնը՝ այսինքն մեղքը և մեղքին հակումը ջնջել։

«Այդ մեղքը ամեն բանվարակած էր—բանականութիւն, կամք, զգայարանքներ։ Սշխատանքը շատ ծանր պիտի ըլլար։

«Ծուտով խուլ ըմբոստացումներ գոռացին սեմինարականի ուղեղին մէջ։ Խնդրինքը կը կշտամբէր, կատաղօրէն իր դէմ կը պատճառաբանէր։ Բայց իրուր։ չէր յաջողեր իր մաքին բողոքները խեղեր։»

«Առոտ մը, դասէն յետոյ, անակընկալ կերպով վաղեց վանու արբայի մօտ։

— «Աս ի՞նչ բանէ, հայր, ես այլնա ոչինչ չեմ հասկանում, ըստ անոր... Մեղքի կը սորվեցնեն թէ քրիստոնեան գերբնականացած մարդն է, ամբողջ մարդը աստուածային չնորհով և հաւատքով օժտուած։ Ինձի կը թւի սակայն, ընդհակառակը, որ հաւատքը կը ջնջէ մարդը, անոր տեղ զնելու համար չը զիտեմի ինչ։ Որովհետեւ, վերջապէս, հաւատքը կ'ուրանայ, կը ջնջէ բանականութիւնը։»

«Աբբա Վաննօ՝ առանց յուղման որ և է նշանի մտիկ կ'ընէր։ Անշուշտ վարժուած էր այս տեսակ յարձակումներու և

ինքն իսկ՝ ժամանակով ըրած էր այն միենոյն առարկութիւնները՝ զորս իրեն կ'ուղղէր այժմ Պոլ Ալէն այնքան յարձակողական բառերով։

—Կաթոլիկ վարդապետութիւնը (dogme), շարունակեց սեմինարականը, ամբողջապէս հիմնուած է Յայտնութեան վրայ. Աստուծոյ հեղինակութիւնը, ահա ամեն բանի առաջին և վերջին խօսքը; Այն բոլոր thèse-երը որ մեր առջև կ'ընդլայնին և կը ջանան մեզի հաստատել, ապացուցանել, աստուածաշնչական բնագրի երկար չարքեր, Ս, Հարց և Վարդապետների քաղուածքներ, Ժաղովներու վճիռներ են միայն, որոնց ապացուցումը եղած լինցած է արդէն։ Հազիւ երբեմն կը հաճին երկչուորէն բանականութեան քանի մը ապացոյցներ առաջ բերել, Պրոֆեսուէօրը կը զգուշանայ անոնց վրայ ծանրանալու, և մ'եր ձեռքը արուած խոչոր հատորները այդ ապացոյցներու մասին կամ ոյինչ չեն պարունակեր և կամ ծանօթութեան ձեխն տակ, էջերու ստորեր, պղտիկ գրերով հազիւ քանի մը բառեր։ Այդ ալ, եթէ խորը իշնենք, պիտի տեսնենք թէ՝ պարզ զիջողութիւն մըն է զոր կարմրելով կ'ընեն՝ այդ տեսակ բաներով շահագրգեռուող փուժ մտքերու հետաքրքրութիւնը գոհացնելու համար!... Ու այդ բանական կոչուած ապացոյցները զէթ բանաւոր ըլլային։ Դուք զիտէք արդէն անոնց արժէքը։ Աստուածաբանները չեն բաւականանար բանականութիւնը արհամարհելով և անոր (Յայտնութեան) հետ վարուելով՝ իրեւ խոնարհ սպասուհիի հետ որ իրաւոնք չունի երբէք իր տէրը քննադատելու։ Երբ այդ արհամարհուած բանականութեան ձայնը շատ բարձր հնչէ ու բոլորովին յայտնի երեխ որ ծշմարտութիւնը կը պաշտպանէ, աստուածաբանները անոր բերանը կապելու, զայն խելքելու համար ոյինչ չեն խնայեր։ «Աստուած այդպէս ըստե», կը բացագնչեն ... Ա՛հ, շատ արգահատելի է Աստուած։ Անիկա երբեմն արօրինակ յուշարարներ, եղկելի քարտուղարներ ունին.

—Որդեակ, ընդհատեց արբա վաննօ, մի հայհոյէք։

«Պոլ Ալէն լոեց, ոտքի ելաւ ու սկսաւ քալել խղիկին մէջ։ Այնքան յուղուած էր որ հակառակ իր վարիչին համար ունեցած յարգանքին, անկարող եղաւ աթոռի մը վրայ անոր առջև անշարժ նստելու։ Իրեւ իր հաւասարին հետ՝ կը վիճէք։ Անկեղծ իմացականութեան մը աղաղակները նոյնութեամբ ու անալլաց կ'արձակէր։

—«Չեմ ուզեր հայհոյել, շարունակեց, բայց, կը պաղատեմ ձեզի, պատասխանեցէք, ինչ բանի վրայ հիմնեմ իմ ստուգութիւնս։ Դուք կը պնդէք թէ իմ բանականութիւնս անկարողութիւն է միայն, դուք անոր կ'արգելէք աստուածային խօսքը»

քննել, ստուգել: Այդ բանը մեղք մըն է, Եթէ կասկած մը ծագի մաքիս մէջ, մեծամութեան փորձութիւն մըն է: Պէտք է որ ևս բանականութեանս հետ վարուեմ ուրեմն, ինչպէս անասունի մը հետ՝ ու զայն խորատիեմ եկեղեցական անսխալ բեմի ռարդին տակ, տաճարի սարայատակին վրայ: Զեր ըսածը այս է, այնպէս չչ... լաւ, ուրեմն ես չեմ հասկնար: Ոչ, չեմ հասկնար: Որովհետ միշտ բանականութիւնս է որ վերին իրաւասութեամբ կը դատէ: Բանականութիւնս է որ պէտք է համոզուի թէ հարկաւոր է հրաժարիլ և դոնուիլ: Բանականութիւնս է որ կը վճռէ թէ իրապէս Սստուած ըսաւ թէ չըսաւ: Ինչո՞ւ, եթէ բանականութիւնս միւս ամեն պարագաներուն մէջ անբուժելի կերպով կոյր է, այդ կէտերուն մէջ միայն յատուկ պիտի տեսնէր: Շիտակը, ուղիղ տրամարանութեամբ, տսիկա հասկանալի չէ: Ընդհանուր տարակոյսը, մահը, մաքի բացարձակ ոչնչութիւնն է որ կը քարոզէք.. .

«Վանսօ աբբան կը ժպտէր հայրական ժպիտով մը: Երբ Պոլ Ալէն գաղրեցաւ խօսել:

«—Կը սիրեմ այդ գեղեցիկ ըմբոստացումները, որդեակ, ըսաւ: Անոնք ինձի ցոյց կու տան որ Սստուած ձեր մէջ կը շարժի ու ձեզ կը զբաղեցնէ: Ան ձեզ կը պահանջէ, ու դուք իրը պիտի ըլլաք: Բայց Ան կը պահանջէ որ դուք զիտակցօրէն նուիրուիք իրեն: Երբ ձեր զոհաբերումը կատարէք, պիտի տեսնէք որ ոչ թէ ձաքին բացարձակ մահը, այլ բացարձակ կեանքն է որ հաւատքը պիտի ծաղկեցնէ ձեր մէջ: Զեր բանականութիւնը ոչինչ կորուսած պիտի ըլլայ բնական պայծառութիւննէն, որովհետեւ անիկա պիտի շողողայ գերբնական ճաճանչութեամբ: Զեր ոփը հաւատքին դէմ է միայն: Զեր յարուցած պաքքարը՝ հին պայքարն է որ կը մղուի զիտութեան հաւատքի մէջ երկրնային յայտնութեան ու երկրային յայտնութիւններուն մէջ, Աստուածային ճշմարտութեան ու մարդկային ճշմարտութիւններուն մէջ: Այն, հաւատքը բանական է, սրդեակ իմ: Այն, անիկա բանականութիւնն իմ է—բայց աստուածային չսորհով լուսաւորուած—որ պէտք է յանզի հաւատքի անհրաժեշտութեան: Հաւատքի ստուգութիւնը իրեն իրեն հիմք ունի Սստուծոյ ճշմարտութիւնը (véracité), անհեղի և գոյացական՝ ճշմարտութիւնն է, մարդկային ստուգութիւնները գիւրաբեկ և փոփոխական են ինչպէս մարդը: Զնշեցէք հաւատքը, մարդը բոլոր ստութիւններուն և բոլոր պատրանքներուն խաղալիք պիտի դարձնէք. խաղալիքը պիտի դարձնէք նոյնիսկ Սստուծոյ: Եթէ այդ բանը կարելի ըլլար, Սստուած՝ Սստուած չը պիտի ըլլար:

—«Բայց, պատասխանեց Պօլ Ալէն, ձեր ըսած այս բոլոր խօսքերը հաստատութեան կարօտ են: Դուք արդէն հաստատուած կ'ենթադրէք ճիշդ այն, ինչ որ ես կը ինդրեմ ձեզ որ ազգացուցանէք:

—«Գնացէք ստրչացէք և աղօթեցէք, որդեակ, պատասխանեց խստութեամբ Վաննո արբան: Ինչ որ դուք չեք հասկնար, այն է թէ՝ Հաւատքը սէր է և կը բջիխ նոյնպէս կամքէն, կամքը անոր կ'ըղձայ, զայն կը կաչի, անոր կ'արժանանայ, զայն կը անուցանէ: Չեղի ըսի արդէն որ մաքին երկու ծայրերուն վրայ դիտութիւնը սիրոյ հետ կը խառնուի: Գնացէք ստրչացէք և աղօթեցէք: Գնացէք սորվեցէք որ բանականութեան չափ կը հաւատայ և սիրառ:

«Արբա Վաննո՝ իր խոստովանորդիին գալուստին վրայ մէկ կողմ դրած գիրքը նորէն ձեռք առաւ ու սկսաւ տշխատիլ:

«Պօլ Ալէն սենեակ գառնալով՝ իր խաչնլութեան ոտքը նետուեցաւ: Աստուածաշնչի բոլոր հատուածները, սուրբ Պօղոսի բնագրերը, Հաւատքի վրայ եղող բոլոր խօսքերը իր յիշուզութեան մէջ կը պտուաքէին: Բայց անոնցմէ ոչ մէկ լոյս, համոզութեան ոչ մէկ ուժ կը ժայթքէր: Դէպի Աստուած կը պոսար. «Տէր, բացէք աչքերս, Տէր, հաւատք ներշնչեցէք ինձի», Բայց նորէն չեք տեսներ ու չեք կրնար հաւատալ:

«Ու, կարծես, իր անձկութիւնը արհամարհելու և ընդվրգումը բորբոքելու համար, ներքնապէս՝ նեղնական ձայն մը կը լսէր որ իրեն կը կրկնէր երբեմնի խօսակցութեան մը կտուրուանքները, խօսքեր՝ զոր իրեն՝ ըսած էր՝ քահանայ ըլլալու իր որոշումը լսելով՝ ծեր բժիշկ մը, հեռաւոր ազգական, դօքանութէու ժէու.

—«Ծանտ ուշ մնացեր ես, պղտիկ, կը հեկնէր սկիպտիկ ծերումին, շատ ուշ ես մնացեր Աստուած ֆրկելու համար: Անիկա չափազմանց վասնդուած է: Դուն աչքովդ կը տեսնես, թէ հրաշքը կը նուազի, և զաղոնիքը կամաց-կամաց կը պարզուի: Աստուած, այնպէս չէ, այդ անունն է զոր մարդիկ տուին Անծանոթին: Բայց, արի տես որ կան մարդիկ որ առանց ազմուկի, իրենց շօրուած անդամահատական դանակներով, խոչորացոյցներով, մուրճերով, կարկիններով՝ միշտ կը վերլուծեն, կը խորհրդամերկեն, կը մանրեն, կը չափեն ամեն օր Անծանոթին մէկ մասը: Զեն աձապարեր, բայց շուտ կը յառաջանան: Ու եթէ այս ընթացքով շարունակեն... Կ'ապահովցնեմ քեզ, պղտիկ, որ այս խաղաղ մարդիկը անդօրէն կ'անդամահատեն աստուածային Գոյացութիւնը (Substance): Անոնք զայն բզիկ-բզիկ կը նենեն ու կը հետազոտեն, կը փշրեն ու կը փոշիացը-

նեն: Աստուած կը խոնարհի, պղտիկ. Աստուած կծիկը կը դնէ.
(Dieu f... le camp):

«Պոլ Ալէն ռաքի ելաւ, նոյնքան յուզուած, վրդովուած,
որքան երբ բաժանուեցաւ Վաննօ աբրայէն»:

Պոլ Ալէնի համար տեսակ մը մտալիկում դարձաւ բժշկին
այս խօսքը. «Աստուած փրկիր»: Սյնքան կրկնեց ու այնքան
խորհեցաւ անոր վրայ որ վերջապէս իր ուղեղին մէջ զրօշ-
մուած մնաց: Սյն, պիտի փրկէր Աստուածը: «Պիտի փրկէր իր
մէջ և ուրիշներու մէջ»... Ու իր բանականութեան ձայնը խեղ-
գելու միակ միջոցը, ինչպէս Վաննօ աբրան ըսած էր, աղօթելն
ու սարջանալն էր:

«Իր բոլոր ճիգը թափեց ուրեմն. ինքզինքը համոզելու թէ
ինք ոչինչէ, անպատճառ իր բողոքող բանականութեան և միսին
մէջ մտցնելու է այն զաղափարը՝ թէ իր էութիւնը չըութիւն է»:

Ու յաջողեցաւ: «Տիեզերքը իրեն համար պարպուեցաւ,
հետզհետէ ջնջուեցաւ: Իր խղիկին խորը քաշուած ապրեցաւ
երկնքի և երկրի մէջտեղ կարծես առկախ: Որքան կը յառաջանար
աստուածաբանութեան ծանօթութեան մէջ, այնքան կը յառա-
ջանար իր անձին մահացումին մէջ: Ուրիշ բան չը ճանչցաւ բայց
եթէ խաչուած Քրիստոսը: Մէկդի նետեց իր բնական հոգին ու
քրիստոնէական հոգին միայն զգեցաւ, կաթոլիկ հոգին՝ կաղ-
մուած հնազանդութեամբ ու հրաժարումով»:

Երբեմն թէպէտե տապնապներ կ'ունենար, մարդկայնու-
թեան մնացորդ մը կ'ըմբռստանար իր մէջ, բայց շուտով կը խա-
զաղէր: «Հեշտանք կը զգար ինքզինքը ուրանալով, իր մտքի մահը
կաթիւ-կաթիւ խմելով»:

Իր ընկերները: Կը նախանձէր իր ընկերներուն, որովհետե
կասկածը երբէք չէր մօտենար անոնց մտքին, որ «կլոր էր, ինչ-
պէս իրենց կասկարմիր այտերը: «Անոնց մեծ մասը կու գային
դաշտերէ և ազարակներէ և աստուածաբանութիւնը յառաջ կը
տանէին, ինչպէս առաջ պիտի տանէին իրենց արօրը»: Ասոնք
ախալին վրայ կը յարձակէին միենոյն թափով, որով անմշակ
հող մը կը ներկէին, իրենց անտառին մէկ կաղնին կը տապա-
ւէին կացինի մոլեզին հարուածներով: Անոնք ակզբական մեղ-
քին վրայ թէսէ մը կը կլլէին ու կը մարսէին այնպէս, ինչպէս
տունը մնացած իրենց եղբայրները կը կլլէին ու կը մարսէին
կաղամբէ ապուրի ծխացող բուրգերը»...

Բայց անոնք ևս փորձութիւններէ բոլորովին զուրկ չէին:

«Իրենց աստուածաբանութեան էջերէն, իրենց Աստուա-
ծաշունչի կամ Աղօթազգրքի տուներէն յանկարծ կնոջ ուրուա-
կաններ կը յառնէին: Գիւղի մէջ իրենց մանկութեան խաղերուն

մասնակից եղող փոքրիկ բարեկամուհին յիշատակը, իրենց հօրեղոր կամ մօրեղօր աղջկան նշանառուքի լուրը՝ իրենց մենութեան ժամերը կը խոռվէին, իրենց հոգիին մէջ կը պայթեցը-նէին մարմարական փոթորիկները: Ման դալու օրերը փողոցին մէջ հանդիպուած անցորդուհները բաւական էին զիրենք տակ-նուվրայ ընելու ամբողջ յետ-կէսօր մը: Ամառ երեկօները, զբօ-սանքի ժամանակ, ասաղերուն վրայ երազող թափառկուհին մը որի է մէկ երգը երբեմն պատերէն անցնելով մինչև իրենց կը հասնէր, ու իրենց գիշերը կը տեսնդուէր անտեսանելի թշնա-միին գէմ մաքառումներով:

Սւելի փափուկ խղճի կամ աւելի տաք երեակայութեան տէր եղող մէկ քանի հոգիներու մէջ մտալլկումը կ'ընդունէր հիւանդագին ու քրանիկ վիճակ մը: Վկայ—Պօլ Ալէնի սենեկուից Տական արբան: Սա գեղեցիկ, առոյդ երիտասարդ մըն էր, իր սրունքներուն վրայ ամրապինդ, ինչպէս հայր Տականի հողմա-զացը իր գրանիտէ ապառաժին վրայ: Խօսակցութեան մը միջոցին յանկարծ կանգ կ'առնէր, կը լուէր: Իր շըր-թունքները, սակայն, կը շարժէին տակաւին, ու մեքենաբար բթամատովն ու ցուցամասառվը իր փարաչային վրայ, ձիշտ սրտին դտնուած տեղը, անդադար կը խաչակնքէր: Մատուցին մէջ միշտ զլխահակ, աչքերը փակ, գէմքը կծկուած էր և իր ծունկերով կետինը կը փորէր, ով զիտէ՛ ինչ տեսիլքէն խոյս տալու համար կարծես:

«Օր մը Պօլ Ալէն՝ զիրենք բաժնող տախտակորմին միւս կողմէն եկող քայլերու և խօսքերու տարօրինակ աղմուկ մը լը-սեց: Անհանգիստ մաիկ ըրաւ: Տական արբան՝ կարծես թէ յան-կարծ ամբողջ գտուիքը իր վրայ յարձակած ըլլար, ինքինքը գեանէ գետին կը զարնէր, բարձր ձայնով կը հեծեծէր. «Ո՛չ, ո՛չ, չեմ ուզեր, չեմ ուզեր»...

«Օր մը Միրզան (հորին անիւը դարձնող մատակ էշը) զոռաց:

—«Միրզան ուէրէ կը չարչըկուի, ցած ձայնով բացազանչեց խեղլատակին մէկը գասարանին մէջ:

«Այս բառերը Տական արբայի մաքին մէջ դարշութեան ինչ տեսարան մը արթնցուցին արդեօք: Ուրի ելաւ, զրասեղաննե-րէն մազլցեցաւ ու վազէվազ փախաւ: Կէս ժամ յետոյ զինք դտանք կոյսի մատուռին մէջ դիտապաստ, արտասուագին:

Իր կիսասարկաւագութեան (sous-diaconat) շըմանին մէջ Պօլ Ալէն ևս կը մարմարական զերագոյն յարձակումները: Ան-վերադառնալի քայլն ընելէ առաջ որ զինքը պիտի նետէր հա-սարակ անբժութեան սահմաններէն անդին, բացարձակ կու-

սակրօնութեան մէջ, պարտաւորուեցաւ մէկիկ-մէկիկ սեպնել մարդկացին խանդաղատանքի իր բոլոր երազները; «Իր սրբտին մէջ, անարատ անկողնի մը վրայ մեռած պառկեցուց այն կոյսերը դոր պիտի պաշտէր և զոր երբէք չը պիտի ճանչնար; Անոնց ժառանգ էր, միայն հեռաւոր, անյօյ ժառանգ մը ու մելամաղձութեան և վերյուշումի վայրկեաններուն մէջ»...

«—կինը, հեզ որդեակի, կ'ըսէր իրեն Վաննօ արբան, գեղեցկութիւնը, սէրը, երջանկութիւնը կը կարծէք; Ու զուք համբոյցներու անհուն կարօտ մը ունիք... ևս ձեզ կը ճանչնամ, վատահ եմ որ կին մը ձեզ պիտի չարչրկէր միայն; Կամ ուամիկ ու անսիրտ պիտի ըլլար, ու զուք այդ չնչին պուպրիկը գնդակի մը պէս քաշ պիտի տայիք; Կամ սիրազեղ ու նրբազդաց պիտի ըլլար ու ալ աւելի ահաւոր պիտի գառնար ձեզ համար; Դուք պիտի ցանկայիք սիրոյ մինչև վերջն երթալ. միայն զգայութիւններու ծայրը պիտի հասնէք ու պիտի մնայիք խորտակուած, իրարու դէմ ատելութեամբ լեցուն, ձեր հոգին միշտ պարապ ու աւելի անյօպ;

—«Թերես այդ երկու ծայրերուն մէջտեղ միջին մը կազ, կ'առարկէր յանկարծ Պոլ Ալէն:

—«Այս; Բայց ձգեցէք որ ամեն մարդ իր մեռելը թաղէ! Սյդ տեսակ մտածումները պէտք է որ ձեր մաքէն անզամ չ'անցընին; Սստուած ձեզ կը կոչէ. քիչ ժամանակէն կիսասարկաւագ պիտի ըլլար; Կիսասարկաւագը մարդկային մարմնով հրեշտակ մըն է, ու ահաւասիկ ինչու համար Եկեղեցին ձեզմէ կը պահանջէ կուսակրօնութեան ուխտը:

—«Այս; հայր, ու ես պատրաստ եմ; Բայց ես կարդացի, չեմ յիշեր ուր, Սուրբ Կիպրիանոսի մէկ նախաղասութիւնը որ կը հաստատէ թէ «կուսակրօնութիւնը սիրտը կը կարծրացնէ»:

—«Կուսակրօնութիւնը սիրտը կը կարծրացնէ ու կը վակէ արարածներուն հանդէպ, բայց զանիկա կը բանայ ու անձնատուր կ'ընէ Սստուծոյ... Զեմուզեր, որդեանի, պնդել այն նողկանքին վրայ որ ձեզ կ'ազդէ, զիտեմ, ինչ որ մարդիկ անուանած են —հաճոյք... ինչ որ սիրտը կը կարծրացնէ, կուսակրօնութիւնը չէ, այլ եսասէր հեշտանքը, կինը...

«Ու Վաննօ արբան՝ անփոխի կերպով կը յանդէր սուրբ Պօղոսի նղովքներուն; Ցամկոտ առաքեալը կիներու անհաշտ թշնամին եղած է, կարծէք անձնական թշնամին; Հազիւ թէ կը համի խնայել Քրիստոսի Մօրը; Այն ալ անոր համար որ անիկա իր Որդուն յղացաւ կուսութեամբ, Սուրբ Հոգիի աննիւթական գործողութեամբ; Բայց, տարակոյս չը կայ, որ եթէ Բանը առանց

կնոջ մը արգանդէն անցնելու մարդ եղած ըլլար, տարսոնցի Պօղոսը անհունապէն երախտապարտ պիտի ըլլար իրեն։

Այս, պէտք էր խոյս տալ կնոջմէն, որովհետև «Միան էր աստուծոյ թշնամին»... «Զգուշացէք կիներու ընկերութենէն, Վախեցէք անոնց նայուածքներէն և ձայնի հրապոյրէն։ Ա. Պօղոս անոնց կ'արգելէ առանց քօղի եկեղեցին մէջ երենալ, որպէս զի մի գուցէ հրեշտակներու միտքը ցրուին։ Անոնք չեն հպատակիր, աւաղ, առաքելական հրամանին, և շատ յաճախ իրենց մեղապարտ հրապոյները ցուցադրելու իբրև վայր կ'ընտրեն տաճարը, Բայց եկեղեցական սուրբ Կանոնները զանոնք միշտ հեռու կը պահեն խորանէն։ Դուք ալ զծեզ նկատեցէք իբրև խորան մը, անըլլոնաբարելի սրբավայր մը։ Սիրեցէք քուրու կիները Յիսուս Քրիստոսի մէջ, բայց ոչ մէկ կին մի սիրէք»։

Ու իր ուխար բանելու համար, Պօլ Ալէն իր մարմինը ճըմ-լեց ու ասնձահարեց իր միտքը։ Ժուժկալութիւնն ու ծոմը, սաստիկ ընթերցումները, հայեցողութիւնն ու աղօթքը իր մեծագոյն միջոցներն էին։ Սէն-Սիւալիսի հիմնադրին, Պ. Օլիէի այս «ճառը իր մտքին մէջ կը կրկնէր ու կը կրկնէր։ Կիսասար-կաւագի հոգին՝ իր մարմին ճիշտ մէջտեղը պէտք է ըլլայ, ինչ-պէս պարապ նաւու, մը մէջտեղ, առանց երբէք մրուրով և աղ-դեցութեամբ լեցուն եղերքներուն դպչելու»։

«Այժմ, չորս տարբուտն պատրաստութիւնէ յետոյ, Պօլ Ալէն կը հասնէր գերագոյն նպատակին։ Սուրբ լեռան մը աստի-ձաններուն պէս՝ յաջորդաբար անցած էր հետևեալ շրջաններէն։ Խուզում (tousuré), փոքր նստիճանները (ordres mineurs), կիսասարկաւագութիւն (sous-diaconat) և սարկաւագութիւն (diaconat), Աստիճան մըն ալ, ու պիտի հասնէր կատարը ճա-կատին վրայ պիտի կրէր քահանայութեան լուսապսակը։

«Եկեղեցական խորհուրդներու ծանօթութիւնը աւարտած էր։ Մեղոտիկ կերպով՝ իրեն ըրած էին՝ պարզաբանելով և մեկ-նարանելով վերջին յայտնութիւնները։ Երեք ամիս ամբողջ հետևեած էր Diaconales-ի դասաւանդութեան։ Մեծաւորը ան-ձամբ իրեն բացաբարած էր լատիներէն լեզուով այն զանազան եղանակները, զոր մարդիկ հնարած են մարմնապէս մեղանչե-լու համար։

«Առանձնանալու, ապաշխարելու մտնելէ քանի մը օր ա-սուջ իր ազգականներուն և մէկ քանի բարեկամներուն հրա-ւերագիրներ ուղղեց, որպէսզի իր՝ ձեռնադրութեան ներկայ զըտ-նուին։

Դուկտէու Ժէոօն նամակը առաւ չ'առաւ, սեմինարիա փու-թաց։

—Ուրեմն, փոքրիկ, այս անդամ ամեն բան վերջացաւ, հարցուց արբային ձեռքը սեղմելով.

—Այն, հօրեղբօր որդիս, և կը յուսամ որ ինձի հաճոյք պիտի պատճառէք...

—Ո՞չ, ոչ, ձեռնադրութեանդ արարողութեանը ներկայ չը պիտի ըլլամ թէպէտե շատ հետաքրքիր էի...

—Լաւ, ինչու չէք գար ուրեմն...

—Օ՞հ, քու մտածածէդ բոլորովին տարբեր տեսակէտով կը շահագրգոէ զիս ձեռնադրութիւնդ... Սրտակարդ մարդիկ էք դոք, և ես կ'ուզէի տեսնել թէ ինչ բան կը կատարուի ձեր ուղղին մէջ, որպէսզի դոք այնքան խելայել կերպով սիրեք Անհունը: Այսպէս պէտք է անուանել, չի:

Պօլ Ալէն կը լուէր:

—Կը զայթակղեցնեմ քեզ, չի, պղտիկ—շարունակեց դոկտէուը: Ներէ ինձի, Այս ամենուն հակառակ՝ քեզ շատ կը սիրեմ, հոդ մի ըներ: Ու ասոր համար է որ կը... կը հիանամ վրադ, հասկցար:

Արբան ստրջանքի շարժում մը կը գծէր: Դեռ շարժումը չաւարտած՝

—Կարդացիր ու նորէն կարդացիր Աստուածաշունչը, չի, պղտիկ, շարունակեց ալեոր բժիշկը: Կը յիշես ինչ որ այնտեղ պատմուած է Օնանի մը վրայ:

Պօլ Ալէն կարմրեցաւ, միշտ առանց պատասխանելու:

—Օնանու մեղքը, Այն, կը յիշես: Անհունը զայն խիստ կերպով պատժեց, Ու ստահակը եր պատիմը ձրի չը ստացաւ...

—Հօրեղբօրորդիս... դոչեց արբան բաժնուելու համար:

—Մի խրտչիր, պղտիկ: Ասկէ աւելի համեմուած ու նուազ իմաստուն խօսքեր շատ պիտի լսես տակաւին: Բայց, զիտես, դուք ամենըդ ինձի համար տեսակ մը Օնաններ էք: Բնագանցութեամբ (métaphysique) դուք ձեր կողերը կը ջարդէք, հոգեպէս զձեզ կը խաղացնէք... Յետոյ կը կարծէք թէ այդպէս կը ցցուիք Անհունին դէմ, և ձեր հոգեզմայլանքները կը բեղմնաւուեն Տիեզերքը... Այդպէսով դուք կը դատարկուիք, ուրիշ ոչինչ: Աշխի, եթէ ես Անհունն ըլլայի...

«Դոկտէու Ժէրօ իր խայթումը աւելի առաջ չը տարաւ ու ինքնարեաբար խօսակցութիւնը փոխեց: Մեկնելէ առաջ բարեկամաբար խօստացաւ Պօլ Ալէնի որ, երբ աեղապահ կամքահանայ ըլլայ, պիտի գայ իրեն այցելութեան.

—Պիտի գամ քարոզներդ լսեմ, պղտիկ: Քեզմէ կախուած է զիս դարձի բերելու համար լաւագոյն փաստը գտնել:

«Արբան այդ յոյսն է որ կը փայտայէր գաղտնաբար: Այլիս

չէր վախնար՝ որ իր հօրեղբօրորդին իր վրայ վտանգաւոր ազգեցութիւն մը կրնայ գործեր Սատուեց չնորհիւ հնքղինքը վրաստահ կը կարծէր, Սեմինարիայի կարգապահութիւնը և Վաննա արբայի փորձառութիւնը զինքը պէտք եղածին պէս կազմած ձեած էին: Իրեն ինչ փայթ էր բանականութեան և բնութեան կարծեցեալ իրաւունքները: Կամքը խորտակել յաջողած էր, Սատուեց կամքէն ուրիշ կամք չ'ունէր: Եկեղեցին կարող էր իր վրայ վտանգիլ:

Վերջապէս ձեռնադրութեան հանդիսաւոր վայրկեանը հասաւ:

«... Սեմինարիայի մեծ դուռը կոնսկի վրայ բաց է: Մուտքի բակին մէջ, թեմին ամեն կողմներէն եկած քահանաներու և կիներու շատախօս կուտակում մը կայ: Գետնայարկի պատուհաններէն՝ երիտասարդ աբբաներու մտազրադ, ու ինքնամփոփ անցուդարձը կը նշմարուի: Փիլիսոփայութեան դասարանին մէջ, սեղաններուն վրայ, զարդեր զետեղուած են, ուրարներ, դալմատակիներ (dalmatique), շուրջառներ: Իւրաքանչիւր ձեռնադրուող կ'երթայ կը վերցնէ իր ձեռնադրութեան հարկաւոր եղած առարկանները: Յետոյ թափօրը կ'ուղղուի դէպի մայր եկեղեցի»:

«Խուզուածները՝ սև հագուած՝ ժամու սպիտակ շապիկը իրենց թեսերուն վրայ, առջնէն կը քալէն, որոնց կը հետեւն ստորաստիճանաւորները (minoré), կիսասարկաւագները, սարկաւագներն ու քահանանները: Պոլ Ալէն վերշն կարգին մէջ է: Անցած ժամանակ, հազիւթիւր բարի մը կ'ուրուազծէ հայր Մէլունի, Սէն-Միշէլի երեցին, տիկին գէ-զ'երդուայի և իր աղջիկներուն՝ որ դռնապահնի բնակարանին առջեւ կեցած՝ թափօրին անցքը կը զիտեն»:

«Տանտիկիններու և առուեծախ ընողներու առաւօտեան ժխորովը, կապերու և բանջարեղինավաճառներու սայլակի շառաչիւնովը լեցուած փողոցներէն՝ պէտք էր քաղաքը իր առբողջ երկարութեամբը կտրել անցնել: Լիւսոնցիները տեսարանին վարձ՝ տեղերնէն անգամ չէին շարժիր. խօսակցութիւններն ու առուտուրը կը շարունակէին իրենց ընթացքը: Քանի մը ծաղու և կատակի բառեր միայն կը հասնեն ձեռնադրուողներու ականջին որ չը լսելու կը զարնեն ու իրենց ճամբան կը շարունակէն օրհներգութեամբ և սաղմոս երգելով»:

«Իրենց շուրջը մայրերը, քոյրերը, իրենց բարեկամուհիները, պարզ հետաքրքիր կիները՝ կողմական յուզումի նեղացուցիչ մթնոլորդ մը կը ստուգծեն: Մայրերը անշուշտ երջանիկ են, իրենց երազին իրականանալը՝ իրանց զաւակներուն քահանա-

յութեան հասնելը կամ մօտենալը տեսնելով՝ Բայց, գաղտնաւպէս, կարելցութեան զգացում մը զիրենք կը ճմէ: Իրենց զաւակները էւպէս զոհեր են, որ կը հրաժարին իրենց կանանչ հասակին մէջ սէրէ, ընտանեկան ուրախութիւններէ: Ու մայրերը կու լան ներքնապէս, հակառակ իրենց երջանկութեան:

«Ազգականուհիները, բարեկամուհիները՝ թերեւ իրենց արպաւորութիւնը ամենէն քիչ ճշդողներ են, չը զիտեն շիտակը՝ ինչէ շինուած է այն զգացումը որ զիրենք կը ափրապետէ: Եթէ կարողանային վերլուծեկ զայն, պիտի տեսնէին թէ՝ իրենց ձեռքէն խլուած սիրահարներու տարտամ ցաւն է: Ասոնք կը մեղքնան իրենցմէ յափշտակուած այն սիրահարներուն վրայ որ արհամարհեցին իրենց գգուանքները, ու լոիկ կը կոծեն լքուած ըլլալնուն համար: Եյս բանը անյայտ կը մնայ, բառերով չի բացատրուիր: Բայց բոլոր աչքերը զայն կ'ըսեն, միենոյն ձնչումը կը ծանրանայ բոլոր սրտերուն վրայ, և իւրաքանչիւրին յուզումը կը սսատկանայ՝ ամենուն յուզումը նշմարելով»: Զեռնադրբելիները՝ երկու առ երկու կ'իջնեն սակայն մայր եկեղեցիի սանդուխներէն: Խորանի մոմերը դէպի կամարը կ'ուղղեն իրենց լոյսէ նետերը, երգեհոններու թինդէն խացած կը թաւալին: Ամեն մարդ եկեղեցիի զով ստուերին մէջ կը խորասուզուի: Զեռնադրելիները իրենց յատկացուած տեղերը կարգով կը կենան: Ներկաները՝ շրջազգեսաններու և շաղակրատութեանց թոհ ու բոհի մը մէջ կը վիճեն, իրարու ձեռքէ կը խլեն ամենէն լաւ տեսարան ունեցող աթոռները: Որովհետեւ կատարուելիքը ներկայացում մըն է»:

«Ահաւասիկ եպիսկոպոս՝ գաւագանը ձեռքը, խոյրը զլիմին: Եւ պատարագը կը սկսի:

«Kyrie eleison»-էն (Տէր ողորմեա) յետոյ թեմերիցապետ մը (archidiacre) խուզուածները կը կանչէ որ կը յառաջանան ու քահանայապետին առջն կ'երկրպագեն: Ուկիէ մկրատով անոնց մազերէն խաչածե (մէկը ճակատին, միւսը ծոծրակին, միւս երկուքն ալ ականջներուն վրայէ) չորս փունչ կը կարէ: Արդէն խուզումը կատարւած է նախընթօրը երկու սունոցի մը չափ լայն բացուածքով իրենց գագաթին վրայ՝ ընկերակիցի մը ճարտար ածըլիով: Եպիսկոպոսը կը հազցնէ ժամու շապիկը, ու սև տողանցումը կը փխրուի երկար սպիտակ շարքի մը:

«Դոնապոնները, վերծանողները, երգմեղնողները, արբանեակները կը յ չորդէն խուզուածներուն: Յետոյ կարգը կու գայ կիսասարկաւագներուն:

«Իւրաքանչիւր ձեռնադրուողի համդիսաւոր վայրկեանն է: Կիսասարկաւագները հազիւ թէ մերձենան քահանայութեան Մայլս, 1903.

սահմաններուն, անոնք սարկաւագներէն ալ բան մը պակաս են. քահանաներուն պէս՝ Աստուծոյ հետ յարաբերութեան չեն մըտներ: Բայց քայլը կ'առնեն ու յանձնառու կ'ըլլան առ յաւէտիրենց կռնակը դարձնելու դարուն, իր չքեղութիւններուն և իր գործերուն: Օրուան ճշմարիտ գոհերն են իրենք:

«Կիները ոտքի վրայ են: Կարծես թէ կիրքի հով մը իրենց զլուխներուն վրայ կը փչէ, ինչպէս մրրիկ մը հասկերու արտի մը վրայ: Հեացող կուրծքերէ տաք շունչ մը կ'արտաքուրէ: հեծկըլտանքները corsage-ներու շրջիւնին, աղթքի մրմունջին մէջտեղ կը խեղդուին:

«Կիսասարկաւագները քով քովի կը կենան, ու իրենց եան՝ սարկաւագներն ու քահանաները: Երկրպագութեան արարողութիւնն է: Սրարողապետի մը նշանին վրայ ամենքը մէկ ծունկի կ'իջնեն, իրենց արմուկներու վրայ կ'իջնան ու վերջապէս գիտի անշարժութեամբ կ'երկնան տախտակամածին վրայ:

Ճակատը քարին, ընկճուած՝ կը մեան այդպէս: Վարիչները անոնց շարքերուն առջենէ կ'անցնեն, վերարկուները վար կը քաշեն, աղոնց ոտքերը կը ծածկեն, ինչպէս պատշաճութեան մէջ դրուող կիներու շրջաղգեստը:

«Համրօքէն, երգեցիկ խումբը կ'եղերերգէ այս մեռածներուն վրայ սուրբերու մաղթանքները:

«Իրենք կ'անէանան, մտքով իրապէս կը մեռնին, իրենց գոհարերումը ամբողջապէս կը կատարեն:

«Օ՞հ, այդ քսան վճյրկեանի անձկութիւնը: Պօլ Ալէն երրորդ անգամ կրեց զայն: Իր անձը Աստուծոյ ամենակարող ձեռքերուն մէջ, որդի մը պէս պրկուած, գալարուած, ճգմուած կ'ուզէր զգալ: Պարապին ահուելի զգայութիւնը միայն ուներ: Ոչինչ, ոչինչ: Ուզելը պարապ, սիրոը պարապ, անէութիւն...

«Միւսները այդ պահուն կը խորասուզուէին իրենց դողդոյն խնդութեան մէջ: Կ'ըսէն, թէ ապագայ ուխտադրուժները իրենց մազերուն՝ իրենց գանձին վրայ ցցուիլ կը զգան, որպէս թէ եկեղեցիի կամարները փլչէին, որպէս թէ տաճարին սիւները իրենց աւերակներուն տակ թաղէին զիրենք:

«Աստուծած զինքը կ'անզիտանայ: Ոչ սէր, ոչ ատելութիւն. ոչ արշուութեամբ կը զմայլի, ոչ ալ սարսափէ կ'ապչի: Ոչինչ, ոչինչ կը զգայ:

«Եպիսկոպոսը կը հայցէ Տիրոջմէ «օրհնել, սրբագործել, նուիրագործել ընտրեալները»: Ու կիսասարկաւագներու ձեռնադրութիւնը կ'աւարտի:

«Յետոյ ապրկաւագները կ'անցնին կարգով, ու վերջապէս քահանաները»:

«Իր անունը կանչուելուն՝ Պօլ Ալէն կը յառաջանայ դէպի խորանը»:

«Իր կեանքի կատարն է հասած, այդ վայրկեանը աստուածացումի (apothéose) վայրկեանն է, ուր իր ամբողջ անցեալը կը նուաղի, և ամեռզ ապագան աստուածութեամբ կը ճանանի: Կ'ամփոփուի, կը խոտանայ իր մէջ կատարեալ զոհաբերութեամբ նուիրուելու համար, կերպարանափոխուելու համար ամեն, ամեն բանով... Ու իր զոյութեան գիտակցութիւնը չ'ունի, չը գիտէ՝ թէ կապրի. ոչինչ, ոչինչ կը զգայ...»

«Եպիսկոպոսը կը բռնէ անոր երկու ձեռքերը ու սուրբ իւղով կ'օճէ. շուրջառ կը հաղցնէ, կը հաղորդէ, պատարագ մատուցանելու և մեղքերու թողութիւն տալու իշխանութիւն կուտայ, կ'երգութնցնէ հնազանդ ըլլալ... Պօլ Ալէն արարողապեափ ցուցումներուն կը հետեի, կը ծնրազրէ, կ'ուղղուի, աչ ու ձախ կ'երթայ մեքենաբար:

«Քահանայապետին ձայնը սիրոյ երգը կը հնչեցնէ. «Jam non dicam vos servos... այլ եւս ծեզ իմ ծառաներս չը պիտի կոչեմ», այլ բարեկամներս», կ'ըսէ Քրիստոս իր քահանաներուն:

«Ու ամեն բան կը վերջանայ: Թափորը վերստին կը կազմուի, մայր եկեղեցին դուրս կ'ելլէ՝ սեմինարիան դառնալու համար: Տե Deum-ը՝ այդ հոգեսոր երգը կը թնդայ փողոցներուն մէջ, ուր կէսօրուան արեը կը բոցավուէ ձերմակ պատերը, փոշին՝ որ կը բարձրանայ խունկի ոլորտներու նման:

«Մայր, քոյր, ազգական, զրկախառնումի մը, առաջն ողջագուրումի մը անհամբերութիւնն վազէ ի վազ կը քալին: Բայց թափորը՝ անվրդով ու ծանրաչուք կը յառաջանայ հետաքրքիրներէ կազմուած երկու ալեկոծ պարիսպներուն մէջտեղէն:

«Վերջապէս, երկիւզածօրէն յոզնած շարժումներով՝ ձեռնադրուածները կը հանեն իրենց զարդերը: Իրարու կու տան խաղաղութեան փոխադարձ համբոյրը, կարծես ընդունուած շընորհներու գանձը իրարու մէջ բաժնելու համար: Աստուածային խաղաղութիւնը հեղեղօրէն կը հոսի սրահներուն, նրբանցքներուն, անդաստակներուն, սեմինարիայի պարաէզին մէջ...»

«Ընտանիքները, բարեկամները՝ մուտքի բակին մէջ, խօսարանը կը սպասեն:

Պօլ Ալէն կ'երթայ դէպի հայր Սէվուն, Սէն-Միշէլի քահանան, տիկին դէ զէրդուա: Բայց խօսքերը հաղիւ թէ սինչն շրթունքներուն կը հասնին. ինչ ըսելիքը չը գիտէ:

«Շառապապին կը փախչի, իր մէջ նոր կատարուած հրաշք-ներու հայեցողութեանը մէջ առանձնանալու, երթալ բոլորա-նուէր ազօթելու համար: «Քահանանայ է!»

Այստեղ կ'աւարտի գրքին առաջին մասը:

ՏԻԳՐԱՆ

HAUPTMANN.—DER ARME HEINRICH.

Հառապտման.—Խեղճ Հայնրիխը, դրամա.

Գերմանական մի լեզենդա է Հառապտմանի այդ նոր գրամայի հիմքը կազմում: Կոմս Հայնրիխ Ֆօն-Առլէն, ասում է այդ լեզեն-դան, բորոտութիւն ստացաւ: Նա տանջւում էր գիշեր-ցերեկ-թշուառութեան գրկում նա մոռացել էր իր մեծութիւնն ու իշ-խանութիւնը և թափառում էր սարերում ու անտառներում: Վերջապէս համում է փրկութեան ժամը: Հարեան կալուածա-տիրոջ աղջիկը լսում է, թէ Սալեբրնում ապրում է սի բժիշկ, որը կարող է բժշկել բորոտութիւնը կուսական արիւնով: Նա որոշում է զոհել իր կեանքը կոմսի թշուառութեանը վերջ դնելու համար: Բժշկում է կոմսը, բայց առանց արիւնի: Այն ժամա-նակ, երբ անձնազո՞ր աղջիկը պառկած է անդամահատական սե-ղանի վրայ և սպասում է իր կեանքի վերջին, յանկարծակի ներս է մտնում կոմսը, որպէսզի խանգարէ այդ կամաւոր ոճը-րագործութիւնը: Հէնց այդ բոպէին նա զգում է, որ հիւանդու-թիւնը մի աստուածային պատիժ է իր անուզզելի գոռողու-թեան, իր հակալրօնական գործերի ու հաւատալիքների հա-մար: Զգում է հ ոգեկան թեթեսութիւն ստանում: Զդջումը փրկում է նրան: Կարճ ժամանակից յետոյ նա բոլորովին առող-ջանում է և ամուսնանում է փրկիչ-աղջկայ հետ:

Այդ փանտաստիկ աւանդութիւնից գեռ XII-րորդ դարում բանաստեղծ Հարտման Ֆօն-Առլէն ստեղծել է մի գիշեցիկ պոէ-մա՝ «Der arme Heinrich» անունով: Իսկ այժմ նոյն նիւթը հիմք է դարձել Հառապտմանի նոր գրամայի համար: Սակայն չնորհալի հեղինակը քիչ ձեափոխել է այդ լեզենդան և նրա վը-րայ դրոշմել է իր տաղանդին յատուկ գրաւչութիւնն ու գեղա-րուեստական նրբութիւնը: Ահա դրամայի սիւծեաը.

—Կոմս Հայնրիխը յանկարծ գալիս է կալուածատէր Գոտ-փրիդի մօտ և ցանկութիւն է յայտնում այդտեղ երկար ապրե-լու: Անհանդատանում են Գոտափրիդն ու նրա կինը, տեսնելով